

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԵՐԵՆԻՍՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԻԹ

— ԶԱ. ՏԱՐԻ — 1937 —

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի
ՄԻԻԹ-ԱՐԵՆԻ ՄԻՆԵՐԱՆՈՒԹԵՆԻ ԿՈՂՄԱՆԻ Ի ՎԻԵՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:

Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութեան
օտարալեզու արեւելագէտներուն. խմբագրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
բանասիրական յօդուածներուն համառոտ մէկ ամփո-
փումը, միջազգային որ եւ է լեզուաւ:

Բաժանորդագիւնն է ամէն երկրի
համար՝ 1 ֆրանկ ստերլինգ, կամ յոյս:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”
VIENNE (Autriche), VII., Mechitharistengasse 4.

Թ Ն Ո Ր Հ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ն Ն Ե Ր

Մէկ տարուան “Հանդէս Ամսօրեայ,” կը նուիրեն՝ Պր. Յակոբ Մալխասեան
(Պրովզիւ)՝ Հրայր-Վարան Ընթերցարանին ի Պուրկազ, եւ Պր. Պետրոս Թեղաշեան
(Պրովզիւ) Պետո Սէրէմճեան Ընթերցարանին ի Պրովզիւ:

ԽՄԱԿՐՈՒԹՈՒՆ

Ն Ո Ր Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ն Ն Ե Ր

(Խմբագրութեանն ուղարկուած:)

Ազատեան Յակոբ, Ազրիանապոլսոյ Հայ Գա-
ղութ. հրատ. Ազրիանապոլսեցիներու Ար-
շակունեաց Հայրենակցական Միութեան ի
Բլովտիվ: Բլովտիվ, տպ. Նոր Տառ,
1935, էջ 166: Գինն՝ 15 ֆր.:

Արմէն-Սիւնի, Կարմիր-Կանաչ, Ա. շարք
(1932—1934): Պէյրուսթ, տպ. Տօնիկեան,
1936, էջ 60:

Արտաագր Արքեպիսկոպոս, Հողագործու-
թիւնը Հին Երբայեցոց մէջ: Երախայրե
տասանորդ: Հալէպ 1937, 80, էջ 72:

Գալայեան Յ. Վ., Զօներգ (բառաձայն
խմբերգ) առ Յովհաննէս արք. Նազլեան
ի բալիսկոպոսութեան քսան եւ հինգ ա-
մեայ յորեխինն առթիւ: Պէյրուսթ 1936,
էջ 4: Գինն՝ 3 ֆր.:

Զարմուռի Օ., Գորշ երկնքի տակ (քեր-
թուածներ): Սոֆիա, տպ. Պ. Պալլը-
ճեան, 1932, էջ 64: Գինն՝ 5 ֆր.:

— — Երգ յաւերժական (բանաստեղծական
հէքեաթ): Սոֆիա, տպ. Պ. Պալլըճեան,
1936, էջ 16: Գինն՝ 2 ֆր.:

— — Ծաղիկ կը փնտռեմ (քերթուածներ):
Սոֆիա 1928, էջ 32:

Էջմիածնեցի, Տասնեւհինգ տարի բուլշեւի-
կեան երկիրներու մէջ: Պոսթըն, տպ.
Հայրենիքի, 1935, էջ 236: Գինն՝ 1 տոլ.:

Ընդարձակ Տարեգիրք Ազգային Հիւանդա-
նոցի: Նոր Երջան, ԺԳ. տարի, 1937:
Իսթանպուլ 1937, 80, էջ 420: Գինն՝
200 դր.:

“HANDES AMSORYA,”

MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

— LI. JAHRGANG — 1937 —

Herausgegeben und redigiert von der
MECHITHARISTEN - KONGREGATION IN WIEN
unter Mitwirkung zahlreicher Armenisten.

Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir fortlaufend von den wichtigen philo-
logischen Abhandlungen ein kurzes Resümé in einer
europäischen Sprache geben.

Preis dieses Jahrganges £ 1.—.

Unsere Adresse:

Թէօլօլեան Միևսս, Նախերգանք. 1. Ամսյ մը անցաւ (քերթուածներ). 2. Մեռած էրթինքով (արձակներ): Սոֆիա 1937, 8⁰, էջ 86: Գինն՝ 10 Ֆր.:

Ինվէրիցիոյ Քարալիւս, Ռինա կամ Ալպեանց Հրեշտակը: Ա. հար., էջ 464: Գինն՝ 20 Ֆր.: Բ. հար., էջ 465—900: Գինն՝ 30 Ֆր.: Պէյրութ, տպ. Կ. Տօնիկեան, 1934: (Հրտ. Հայ Հրատարակչական «Կայծ» Ընկերութեան:)

Իշխան Մ., Տուներու երգը: Պէյրութ 1936, էջ 88: Գինն՝ 10 Ֆր.:

«Իրան» Օրացոյց. կազմեց եւ հրատարակեց Մ. Մկրտչեան: Թեհրան 1937, 12⁰, էջ 106:

Խնդրարկուին Առաջնորդը. Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ ղիւանատան հետ գործ ունեցողներուն համար անհրաժեշտ ուղեցոյց: Հրտ. Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ: Պարիս, տպ. Մաթիկեան, 1936, էջ 64:

Ծրագիր-Կանոնագիր Ազրիանապոլսոյ Արշակունեանց Հայրենակցական Միութեան (հիմնուած 28 Յունուար 1922ին, Ֆիլիպէ եւ ցուցակագրութիւն Ազրիանապոլսոյ եկեղեցական գոյքերու): Սօֆիա, տպ. Արքս., 1928, էջ 48:

Հարգան (Արամ Գ. Տիւմանեան), Հայրենի Արշալոյս: Պուէնոս Այրէս, տպ. Արմենիա, 1936, էջ 102: Գինն՝ 2 դոլլար:

Մխիթարեան Սեբափէ, Հին ու Նոր Երգեր: Ա. սրակ: Բարիզ 1937, 8⁰, էջ 66:

Յայտարարութիւն Սամուէլ Մուրատեան Վարժարանի Միթարեանց Վենետիկի Ի Բարիզ: Վենետիկ 1928, էջ 16:

Շահնագար Եւզիմէ, Պաղտատի Կարաւանը: Սթանպուլ 1937, 8⁰, էջ Բ + 328: Գինն՝ 100 դրչ.: [«Մշակոյթ» Գրատուն. Մատենաշար, Թ. 5:]

Ոսկեմատեան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան — Արժաթեայ Յորհեան — 1906—1931: Ա. Հատոր: Բարիզ (1936), 4⁰, էջ 458:

Զիլիկիթեան Լեւոն Մ., Արեւագալի երգերը եւրոպական ճայնագրութեամբ խմբադրեց եւ հրատարակեց Գէորգ Աճէմեան: Անթիլիաս, տպ. Դպրեվանուց, 1937, էջ 16: Գինն՝ 1 անգլ. շիլ.: [«Կոմիտաս» Մատենաշար, Թ. 1:]

Պապիի Յովհաննէս, Պատմութիւն Քրիստոսի: Թրգմ. Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան: Վենետիկ 1926, 8⁰, էջ ԻԲ + 552:

Պօղոսեան Յովհ., Հայաստանի Աշխարհագրութիւն: Դասագիրք Հայրենագիտութեան նախադրարաններու համար: Գահրէ 1937, 8⁰, էջ 84: Գինն՝ 12 Ֆր.:

Սիրվարդ, Ուխտաւորի մը նամակները: Յուլիս 28—Հոկտեմբեր 28: (Ուր) 1934:

Սիւննեան Պետրոս, Յուշամատեան: Հայկական Չմիւռնիան: Պարիս 1936, 4⁰, էջ 44: Գինն՝ 8 Ֆր.: (Հրատարակութիւն Չմիւռնիոյ եւ շրջաններու Հայրենակցական վերաշինաց միութեան:)

Վարժապետեան Յովհ., Ուղեցոյց Մարսէլի: Թ. տարի, 1937, 8⁰, էջ 80:

Տեղեկագիր Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցի հոգաբարձութեան. շրջան 1935—1936: Հիւանդանոցի 104րդ տարեդարձի առթիւ: Իսթանպուլ, տպ. Սէթեան, 1936, էջ 32:

Օրացոյց 1937 թուականին Քրիստոսի (ըստ հին տոմարի): Երուսաղէմ 1936, 12⁰, էջ 208: Գինն՝ 2 դահեկան:

Օրացոյց եւ Գուշակ օդոց 1937 թուականին Քրիստոսի: ՃՁԱ. տարի: Վենետիկ 1936, 12⁰, էջ 80:

Օրացոյց Իրան 1937, Բ. տարի, կազմեց եւ հրատարակեց Մ. Մկրտչեան: Թեհրան, տպ. Մողերն: Գինն (զրպանի օրացոյցի հետ)՝ 10 ուիալ.:

Ֆէրիաթեան Յ. Ս., Սօնակ: Բ. հար.՝ Ա. քաղաքական, Բ. եղբայրական. Գ. մտերմական. Դ. ներապրումի պահեր: Պարիս, տպ. Տէր Յակոբեան, 1936, էջ 232:

Armenian Church Calendar. Calcutta 1937.

Christensen Arthur, L'Iran sous les Sassanides. Copenhagen 1936, 8⁰, p. 340.

Gurékian Prof. arch. Léon, Primo Centenario della fondazione del Collegio Armeno Moorat-Raphael di Venezia (1836—1936). Prefazione di Giovanni Venni. Venezia 1936, p. 36.

Lettre de S. S. Pie XI. à son Excellence Mgr. Jean Naslian etc. à l'occasion de ses Noces d'argent episcopales. 1911, Rome, 22 oct. Beyrouth 1936.

Notice sur le couvent arménien de l'île St. Lazare de Venise, suivie d'un aperçu sur l'histoire et sur la littérature de l'Arménie par Victor Langlois. Nouvelle édition illustrée et augmentée. Venise 1921, p. 74.

Peeters P., ΠΑΣΑΓΝΑΘΗΣ-ΠΕΡΣΟΥΓΕΝΗΣ, Extr. de Byzantion, tome VIII, fasc. 2 (1933), p. 405—424.

Հ Ա Յ Ս Տ Ե Ս Ա Ն

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՅԵՆԱԳՈՐԱՆ

ՃԼԲ.

ՄԱՊԱՆԷԱ Գ. ՏԱԹԵՒԱՅԻ
ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԵՒ ԻՐ ԺԵՄԵՆԱԿԸ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՄԻԻԹ. ՈՒԻՏԷ

ՎԻԵՆՆԱ 1937

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջք ԺԲ+473. մէկ պատկերով: Գինն է՝ զ. ֆր. 4.—:

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՅԵՆԱԳՈՐԱՆ

ՃԲ.

ԵՂԻՑԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՒ ԻՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ
ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՄԱՏՅԵՆԱԳՐ.—ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ
ՄԵՍՆ ԵՐԿՐՈՐԳ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՄԻԻԹ. ՈՒԻՏԷ

ՎԻԵՆՆԱ 1937

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջք 401—806: Գինն է՝ զ. ֆր. 4.—:

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՅԵՆԱԳՈՐԱՆ

ՃԲԱ.

ՍԻՍԷՆՆ ԴՊՐԻ ԼԵՀԱՑԻՈՅ ՈՒՂԵԳՐՈՒԹԻՒՆ
ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՑԻԶԱՏԱԿԱՐԱՆՔ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՑ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՄԻԻԹ. ՈՒԻՏԷ

ՎԻԵՆՆԱ 1937

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջք ԽԴ+493. մէկ պատկերով: Գինն է՝ զ. ֆր. 4.—:

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՅԵՆԱԳՈՐԱՆ

ՃԲԲ.

ՑԱՏԻԱՆԻ ՀԱՍՄԱՐՐԱՌՆ ԵՒ ՀԱՅԵՐԷՆ ԱԻՆ-
ՑԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

ԲՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Հ. ՊՕՂՈՍ ԷՍԱՊԱԼԵԱՆ

ՄԻԻԹ. ՈՒԻՏԷ

ՎԻԵՆՆԱ 1937

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջք Ժ+127: Գինն է՝ զ. ֆր. 1.—:

ՑՈՒՑԱԿ

ՀԱՅԵՐԷՆ ԶԵՆԱԳՐԱՅ

ԹԵՅՐԱՆԻ

ԿԱԶՄԵՑ

ՀՐԱԶԵԱՅ Յ. ԱՃԱՌԵԱՆ

ՎԻԵՆՆԱ 1937

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

4°, էջք Ժ+17: Գինն է՝ զ. ֆր. 1.50:

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԹԻՒ 6

ԸՆԴՀԱՆՈՐ

ԳՐԱՅՈՒՅԱԿ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ԳՐԱՎԱՃԱՌԱՆՈՅԻ

Ի ԹՐԻԵՍՏ, Ի ՎԻԵՆՆԱ ԵՒ Ի
ՊԼՈՎԴԻԻ (ՖԻԼԻՊԷ)

1776—1936

ՎԻԵՆՆԱ 1936

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջք 112:

ARMENISCHE TEPPICHE

Mit zahlreichen bunten und
einfarbigen Kunstdrucktafeln

Von

OBERST ZDENKO HOFRICHTER

Kartoniert öst. S 9.—

Numerierte, handsignierte Japanausgabe öst. S 15.—

WIEN 1937

Druck und Verlag

Mechitharisten-Buch- und Kunstdruckerei

Wien, VII., Mechitharistengasse 4

ESQUISSE

D'UNE

GRAMMAIRE COMPARÉE

DE

L'ARMÉNIEN CLASSIQUE

PAR

A. MEILLET

SECONDE ÉDITION ENTIÈREMENT REMANIÉE

8°, 205 pp. Prix Fros. 10.—

VIENNE 1936

IMPRIMERIE DES PP. MÉCHITHARISTES

Verantwortlicher Redakteur: Rudolf Reithofer, Faktor, Wien, VIII., Laudongasse 4.